

## ՀԱՆԴԻՍ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹԻՒՆ ՎԱԱՆ ՅԱՌԱՋԱԴԻՄՈՒԹԵԱՆ ԳԻՏՈՒԹԵԱՆ

Ամեն տարի Եւրոպայի մէջ կը բացուին ուսումնաժողովներ, ուր առաջին կարգի դիտականք տարւոյն ընթացի. ցը մէջ իրենց ըրած նորմանոր զիւտերն ու գիտողութիւններն՝ ի տեսականին և 'ի գործնականին՝ հրապարակ կը հանեն, կը բեղմանաւորեն և 'ի վայելս հասարակաց կ'ընծայեն:

Այս ուսումնաժողովը, այլևայլ անուամբ ազգային կամ համայնագրային, իրենց գումարման տեղ կ'ընտրեն միշտ նշանաւոր քաղաք մը. Աւզելով այսպիսի ուսումնական հանդիսից ճաշակ մը տալ. դնենք հօս բացման ճառը բրիտանական ընկերակցութեան վասն յառաջադիմութեան գիտութեան, որոն անցեալ տարւոյ գումարման ժամանակ խօսեր է նախագահը:

Երեսունեվելից տարի կսց որ անդդիտական ընկերակցութիւնն զան յառաջգիմութեան զիւտերնեան, այս հնապանծ քաղաքին մէջ կատարեց իր տասներորդ գումարումն, և քսան ու մէկ տարի է որ կրիին ժողուեցաւ այս տեղ վերջին անդամ. Երկու երեսելի միովացի ընտանեաց զլուխներ նախագահ բազմեցան այս հանդիսին: Անսնք որ բաղդ ունեցան լսելու Արքի (Argyll) զբսին խօսած ճառը, յամին 1855, մասցած սլիտի ըլլան բնաւ այն տպաւորու-

թիւնն որ անկէ ընդունեցան: Մատառ, րական ուրախութիւն մ'էր լսել այն խորին մասածութեանց բացարութիւններն՝ որ կը բխէին անոր ընդարձակածաւալ զիւտութենէն: Տաղնապէ ինծի անոր դահուն յաջորդել, մինչդեռ պէսք էր անոր տեղը բռնել այնպիսի մարդ մը, որ ամենքը հաճութեամբ տեսնէին զինքը և որ 'ի սկզբան սիրով յանձնառու եղեր էր ընդունել: Իրաւամբ իրեն կը պատշաճէր այս պատիւթասի կրկին զիւոց, նախ իրքաջ զիւնական, և երկրորդ՝ իրը արժանաւոր ժառանգ այնպիսի նախահարց, որոնք մեծապէս սատար եղան Սկովալիոյ քթըշկական դպրոցաց զարգացման, այն ժաղկեալ ժամանակին մէջ յորում Պոէրհաւափ վերարկուն ընկաւ Մոնրոյի և Գուլինի (Cullen) ուսուց վերայ:

Միշտ վտանգաւոր յանդդնութիւն մ'է այսպիսի ժողովը մը մէջ խօսելու համարձակութիւն առնուլ, և մանաւանդ գործն աւելի ես կը գուուարանոյ երբ մոտածելու ըլլանք արդարացի պահանձնունքն այն տեղւոյն ուր ժազուեր ենք: Այս տեղն է հայրենիք մարդկեղէն հանճարոյ բոլոր ծանօթութեանց, հին գիտութեան և նոր ճարտարութեան: Ժամանակս պիտի լրաւէ յիշելու նշանաւոր մարդկանց անուններն որոնք մեզմէ առաջ թողուցեր են իրենց

Հետովն իրենց ետևէն : Այն ծագէս կը ցաւ վիմտեմնելով որ այսօրուան օրս մարդկացին մասաց միտում մը կայ մոռնալու հին գիւտից արժէն ու միայն նոր գիւտոց յարդ տալու : Եթէ սահմանաւրեմնք մեր ուշադրութիւնը հարիւր տարութնէ քիչ մ' աւելի շընախն մէջ, կը տեսնենք ծագումն այս կլիսկոյ (Glasgow) քաղքին մէջ երեք նոր գիւտութնէց, — եթէ կարելի ըլլար առանձին ծագումն նըշանակել որ եիցէ մասին դիտութեան : Կուզենիք ըսել գործառական բնալութեան, քաղաքական տնտեսութեան և մկրենականութեան : Ամենուն ծանօթէ որ Գլաք (Black) այս տեղ դրաւ նոր բնալութութեան հիմնէնքը . ոչ ոք կը հակառակի շնորհելու այն պատիւը առ Ադամ Սմիթ (Adam Smith) և առ Ուոլտ (Watt), որ կը վայելեն իրենց զըտնելուն և ընդարձակելուն համար երկու հարգ ծանօթութեանց, որոնց համար անբաժանելի կերպով միացած է իրենց անունը : Այս տեղ է ուր Թոմաս Թոմոն (Thomas Thomson) գործնական բնալութութեանցը եւրոպական մեծ համբաւ տատեց 'ի Մեծն-Բրիտանիա : Այս տեղ է ուր Սիր Ուիլիկիյմ Հոուքը (William Hooker) իր տնկարանական գասախոսութեանցը առաջին բարձեցաւ իրահամար (George ham) կազիրուն սփաման օրէնքը եւ պազմապատիկ խարսխաւոր թթուուաներուն, յատկութիւնքը գտաւ : Այս տեղ է գարձեալ ուր Ստէնհաւուդ (Stenhause), Անտէրսըն, Ռանկին, (Anderson Rankine) և Յ. Թոմոնը իրենց գեղեցկագոյն գիւտերէն մէկ քանին գտաւ : Վերջապէս այս տեղ է ուր Սիր Ուիլիկիյմ Թոմոնը (William Thomson) իր բնագիտական մաթեմատիկայի քննութիւններն ըրաւ, և հնարեց այն զարմանալի գործիններն՝ որոնք հաւասարապէս պատուական են թէ գիւտութեանց կիրառութեանը և թէ ենթածովնայ հեռացրութեան համար, և որոնք գարուս գեղեցկագոյն յաղթանակաց թուէն են : Զանց չընենք յիշելունակ զիլնէնդ (Tennant), զլլագին Պրակ Բ.

թոյ (Mackintosh), զլլուլը (Waller), զելնկ (Young), զնէրեեր (Napier) և զայլս, որոնք այս քաղաքը պայծառացուցին կարեւոր ծանօթութիւնամբք, որոնց համար պարտական են անոնց բնաբանատիւնն և բնական գիտութիւնք :

Չալլենջը (Challenger) նաւուն բարեկայնող դարձն երեքուկէս տարի ճամշդրութենէ ետքը, ընդհանուր ուրախակցութեան նիւթ մ'է : Արդեամբք այն նաւուն ըրած քննութեանց, ինչպէս նաև նախընթաց արշաւանաց Սիր Ուայլի թումբնին (Weyville Thomson) և Տօգդոր Քարբէնդէրին (Carpenter) Ովկիանու խորութիւնքը քննելու համար, հիմն գիւտենք կենդանական կենաց այլևայլ ձևերն որ կը գտնուին ծովուն յատակին մեծ մասին վրայ, և մացցորդն որ այն ձևերը թողեր են : Ոնով եղած բնաբանական գննութիւնները, մասնաւրապէս Ովլիանույաջորդական բարեխամութեան վրայ, կընծայեն մեզի կարեւոր տեղեկութիւններ լուծելուներքնածովային հոսանաց մեծ խնդիրը Այս տեղ չեմ կրնար խնդրյն հետազօտութեան մէջ մտնել, զոր միայն Տօգդոր Քարբէնդէր և Գրոլ (Croll) նշանաւոր տաղանդով յառաջ վարեցին : Չեմ կանիներ նաև համառօտ բռվանդակութիւն մ'ընելու այն տեղեկութեանց, զոր Սիր Ուայլի թումբն փոլին կը խոստանայ մեզի՝ իր և այն գիւտոց աշխատութեանցը վրայ տալու, որոնք ընկերացան իրեն ուսումնական երկար նաւարկութեան մէջ :

Ուդիշ արշաւանք մ'ալ որուն արդիւնքը գերազանցեց այն ակնկալութիւններն որ կը յուսացուէն, Գէմերոն (Cameron) տեղակալին յաջող ճամբարութիւնն է զէպ 'ի խորելն Ավրիկէի : Այսպիսի բարեխաղդ և միանդամայն յաջող ձեռնարկութեամբ է՝ որ կրնանք յուսալ մօտալուս ապագայի մէջ տեսնելու պարկեցաւ եւրոպացի վաճառականը աշխարհին այս մասին մէջ փոխանակել մարդագամառ Արաբացոյն, և Աֆրիկէի գմնեայ ժողովուրդը վերածուած 'ի քաղաքակալթութիւնն 10

Մինչև հիմա լրւու մը շունինք հիւսիսային բետեռի արշաւանկեն՝ և դեռ շատ ժամանակ պէտք է որ կարենանք իմանալ թէ աղդեօք այն արշաւանկեն իր զլսաւոր նպատակին հասաւ։ Շատերը կը մոտածեն որ այն ուսումնական կամ ուրիշ արդասիքն զոր կարելի է ձեռքբերել բեւեռային կողմանց քննութիւններէն բաւական կարենոր չեն փոխարինելու վտանգաց և ծախուց այն արշաւանաց Բայց այսպիսի ցուրտ հաշիւներով չէ որ մեծամեծ գործեր դրսեն կը հանուին։ Մարդկութեան մէջ ներքին զօրութիւն մը կայ, անդիմադրելի մղումն, որ կ'ըսուի ողի բաղդախիւն-զրութեան՝ անհատին վրայ, և ողի ծեռնարկութեան՝ ազգաց վրայ, և կը մղէ զինքը. քնննելու հողագնուոյս ամեն մասունքը, ողափի ալ ամայագոյն և անմատելի ըլլան Եթէ մեր հայրենիքն, որ ծովային ազդաց մէջ առաջին տեղին կը համարի բռնել, վտանգէ խոյս տար, ուրիշ ազդ մը կը փութար գրաւելու անոր տեղը։ Եթէ մարդուս կարելի ըլլայ հասնիլ երկրիս բեւեռները, ապահով եղէք որ ուշ կամ շուտ այս երևելի գործը պիտի կատարուի, և այն աղջն որ այս քանիս պատուիլ պիտի ունենայ աշխարհիս առջն պիտի փառաւողութիւն

Արբուսելին անցքն արեւու սկաւառաւ,  
կին վրայէն դէսքը մ'է, զոր պէտք չէ  
լուռթեամբ անցնիլ այս ժողովոյն մէջ,  
թէպէտ և ըստ բաղում գլխոց պատ-  
մութեան կը վերաբերի Այս սակաւա-  
գէոյ երկոյթը զննելու համար էր որ  
յամին 1769 Գուք (Cook) նաւապետն  
իր յիշատակաց արժանի ճամբորդու-  
թիւնն սկսաւ խաղաղական Ավկիանո-  
սին մէջ, ճամբորդութիւն՝յորումքննեց  
Նոր — կալվէսի մինչև այն ժամանակին  
անծանօթ մնացած կողմերը, և աւել-  
ցուց այս ընդարձակ երկիրն ՚ի կա-  
լուածն թագին Անդոդոյ:

Արովիչեան Արուսեկին անցրը ցուցուց  
մեզի երկրիս արևէն ունեցած հեռաւ-  
ւորութիւնը ուղղակի կերպով շափելու

Հնաբրը, անոր համար տղլ և այլ նախատ պատրաստութիւններ տեսնուեցան այս վերջին պարագայիս մէջ՝ դիտելու այն անցքը շատ մը զանազան կէտերէ, սկզ սեալ դէպ ՚ի հիւսիս Արևելյան մինչև դէպ ՚ի հարաւ Քէրիլը էնի (Կօրցւելու) երկիրը ծովային մեծ ամեն տէրութիւններ միցեցան իրարմէ աւելի օգուտ քաղելու այս բարեպատեհ հունդամնն քէն լորտ Լինտուէյ (Lindsay) մեծ անձնութիւն ունեցաւ իր յատուկ ծախուզ պատրաստել այնպիսի կատորեալ արշաւանք մը՝ որուն նման մինչև հիմա մեկնած չէր Անդղիոյ ափունքէն ։ Հարաւային լայնութեանց մէջ ընտրեալ կէտերէն մէկ բանին ամոյի կզզիներ էին, հազիւ երբէք ազատ մոռախաւզէ և փոթորկէ, զուրկ նաւահանգստէ և ապաստրաբանէ ։ Աւսումնական դործեաց ցտանքը հանելը շատ անգամ մեծամեծ դժուարութիւններէ ազատ չէր, և նոյն իսկ կենաց վուանդաւոր ։ Լուսանկարութիւնն ալ օգնական առնուած էր Արուսեկին նիւթական դրոշմն ընդունելու և անցքը պատկերելու համար՝ սկիլը էն մինչև վերջը ։ Ժանսէն (Janseen) չըկէն թիթեղ մը հնարեց, որով կարելի եղաւ ձեռք բերել այն եւ բեռութին յիստն կամ վաթսուն պատ կերներն քիչ ժամանակուան մէջ, մինչ դեռ Արուսեկան իր հետաքննական ընթացքը կը կատարէր,

Ճանաչէնի 'ի Նակազապի (Nagasaki), Ճարոնի մէջ, ըրած դիտողով թիւններն ուրիշ մասնական առաւելցոթիւն մ'ալ ունին : Գիտելով անուշ մանիչակադոյն կապոյտ ապակինով մը երկու կամ երկոք վայրիկեան յառաջ քան անցըն, տեսաւ Արուեստակն իրբ գնատած ու տժգոյն բիժ մը արևուն եղերաց մօտերն : Անմիջապէս երբ առերևոյթ չօշափումն սկսաւ, մոլորակի սկաւառակին մասն՝ որ անցեր էր արևու երեսին վրայ, կատարեալ շրջանակ մը կը կազմէր դուրս մնացած մասին հետ, ի սկզբան տեսնուած ալզօտ բիճն՝ արևուն պսակին մասնական խաւարում մ'էր. այս բանս անդիմադաձ կերպով կը ցուցընէր որ

այս պատճեն կաղմուած է արեւուն չորս կողմից պատճեն լուսաւեր միջնորդութիւն։ Միանգամայն իմացուեցաւ թէ միջնորդութ կար Արուսեակ մոլորակին չորս կողմից։

Երկար ժամանակ կարծեցին հաստատել երկրիս միջին հեռաւորութիւնն արեւէն իբր 95,000000 մղոն։ Այս հաշուին անհատութիւնն արդէն տարակուսի տակ ձգած էին Հանսէն (Hansen) և Լը Վէռիէ, տեսական հիմնա մը վրայ հաստատելով, երբ յամին 1862 ֆուդոյ (Foucault) ամենանըրին փորձով լրւեց այս խնդիրը։ Ինքը գործածեց այն շրջրջուն հայելին, որով քանի մը տարի առաջ Ռւեգըստոն (Wheatstone) ճամացուցեր էր բրաբանական գիտութիւնը, լրւոյ բացարձակ երգութիւնը չափելու համար, փորձը ընելով լուսաւոր ճառագայթի մը վրայ, որ կանդրագառնար երկու կորմնիէ իբր տաստիրեք ուոք երկայնութեամբ խողովսկի մէջ, Այսպէս ձեռք բրած արդիւկը զուգագրելով աստեղաց խոտորման չափուն հետ՝ ֆուդոյ հաշուեց երկրիս հեռաւորութիւնը արևէն, և դասւ որ երեմներորդ մասամբ պակաս էր, այսինքն զրեմէ 3,000000 մղոն նուազ հեռու էր քան ինչ որ կը կարծու էր իր հետևութիւնքն վերջերս հաստատուեցան ձեռամբ Գոռնիկ (Gornu), որ նոր փորձեր ըրաւ լրւոյ երգութեան վրայ, ըստ ուսոյ Ֆիզոյի (Fizeau)։ Լը Վէռիէի հետազոտութիւնքն, որով հիմնեալ են արևուն և Հրատու Արուսեակ մոլորակաց դիտեալ շարժմանց վարդապետութեան հետ բաղդատուութեան վրայ, ըստ ամենայնի կը միաբանին այս հետևանաց հետւէր մնայ դիտանալ թէ նորագոյն զիտորդութիւններն որ եղան Արուսեակի անցքին վրայ, երբ ճիշդ հաշուի առնուելն, արդեգը ըստ բաւականի պիտի միաբանին իրարու մէջ, որով կարելի ըլլայ որոշելու աւելի ճիշդ հաշուով մը երկրիս ճշմարիտ հեռաւորութիւնը արևէն։

Արգի գիտութեան ամենագեղեցիկ արգեանց մէկն յիշելով, մեծ մարգու մը

անունը տուի, որուն կարուսար գեռ ևս կ'ողբայ Անդզիա, և անոր հետյախատակեցի անուանի բնագէտ մը, զոր կանխահամ մահն յափշտակեց անկէ քանի մը տարի առաջ խաղղեց զրկէն, որուն պատականագոյն զարդերէն մէկն էր, — Ուղղըսդոն և ֆուդոյ։ սակաւագիւտ անձննք, յաւերժահուակ իրենց զարմանալի կարողութեանն համար, որով նման քալիէսոփ և Նեւտոնի, սովորական երկողիմներէն ճանչցան բնութեան մեծամեծ օրէնքները։

Հըլինսի (Huggins) գիւտը, թէ աստղերէն ոմանք կը մօտենան և ոմանք կը հեռանան մեր մոլորակային զրութենէն, լիովին հաստատուեցաւ նոր եղած շատ մը զիտորդութիւներով, զոր Քրիստի (Christie) խնամիով կատարեց կը բինիչի գիտարանին մէջ, Հըլինսչկըցաւ միգամածներուն շարժումը գտնուելը այց տակայ կրնայ, յառաջ գալ անոնց շարժմանց տկարութենէն, որով կարելի չէ եղած ըմբռնելի՛ գործ զրութ ոճոյն պատճառաւ։ Գիտութեան պատճութեան մէջ ըիշ զէպք կոյ այնպէս զարմանալի, ինչպէս է հաստատուն աստեղաց շարժմունքը չափելը լրւոյ երկուեկար գծից իրարու փոխադարձ զիրքը դիտելով հեռաւդիտակին ասպարիզին վրայ։

Եընկ ամերիկացի աստեղաբաշխին դիտորդութիւնը, թէ լրւաւոր գծեր համապատահ ֆրաւլընհոփերի (Frauenhofer) սովորական գծերուն գլխիվայր, կրնան տեսնութիւ արեւուն միջնորդութիւն ստորին խաւուն մէջ քանի մը վայրկեան ալ բոլորական խաւարման ժամանակ, հաստատուեցաւ Սկոնի (Stone) գիտուզով եամբ, բոլորական խաւարման մասութիւ, որ տեսանելի եղաւ ասկէ քանի մը տարի առաջ, Արիլիէրի հարաւային կողմը, Արտաքին պակին վրայ, այսինքն արևուն միջնորդութիւն բարձրագոյն սահմանաց վրայ, միակ կանաչ գիծ մը կը տեսնուէր, նոյնն ինչ որ արդէն ծանսուցեր էր Եընկ։

Զեմ կրնար երկարօրէն յիշել՝ այն գիտորդութիւններն, որ Ռոսու (Roscoe)

և Շուտղըր (Schuster) բրեր են պոտա-  
սինի և սողիոնի ծծիլ խաւերուն վը-  
րայ. և ոչ Լոքյեր (Lockyer) հետազօ-  
տութիւնքը մետաղական և մետաղա-  
տպաց շոգիներուն ծծիլ կարողութեան  
վրայ զանազան բարեխառնութեամբ:  
Լոքյեր կրածնի (calcium) շոգիէն եր-  
կու լուսապատճեր հանեց բոլորովին  
որիշ. մէկը՝ ցած բարեխառնութեամբ,  
միւրը՝ բարձր բարեխառնութեամբ:  
ինըն հիմն ետևէ է տալու նոր ու ընդ-  
արձակ տախտակ մը արևային լուսա-  
պատճերին: Լուսապատճերային վեր-  
լուծութիւնը վերջինս նոր մետազի մը  
գիւտին պատճառ եղաւ, որ է քաղլիոն  
(gallium). այս հինգերորդ մետազն է  
որուն գոյութիւնը այս կերպով յերեան  
եկաւ. և այս գիւտիս հեղինակն է լը-  
դոք աը Պուապոտրան (Lecoq de Bois-  
baudran) գազզիացին, որ արդէն ծա-  
նօթ է գրուածքով մը լուսապատճերին  
գործածութեան վրայ քիմիական վեր-  
լուծութեան մէջ:

Մեր ծանօթութիւնքն օդաբարաց  
վրայ քանի մը տարիէ ՚ի վեր շատ  
աճեցան: Զեմ կրնար աւելի օգտակար  
կերպով անցընել ծեր ժամանակը բայց  
եթէ տալով համառօտ աեղեկութիւն  
մը այս նիւթոյս վրայ: Մինչեւ 1860  
թուականը, ամենէն նշանաւոր օդա-  
բարն որուն անկումը դիտուած ըլլայ,  
առնելով նոյն իսկ իկլ (արծիւ) ըսուա-  
ծը, Օհիոյի (Ohio) նահանգին նիւ-  
գոնդոր (New-Concord) գեղին մօտ  
ընկածն էր: Ամրողջ օր մը, առանց  
մըրկալից ամմի, կայծական փայլակի  
նման ահաւոր որումնէնք կը լսուէին.  
որմէ ետքը սկսան օդաբարինք թափիլ,  
որոնցմէ ոմանք որոշ տեսնուեցան երկ-  
րիս վրայ ընկնալ: Այս քարերէն մէկը,  
որ յիսունէն աւելի լիպրէ կը կըսէր,  
երկու ոտք խորութեամբ դետնին մէջ  
թափանցեց. և երբ դուրս հանուեցաւ  
դեռ լիբութիւնը պահէր էր մէջ վրան:  
Յամին 1872, ուրիշ նշանաւոր օգե-  
րեսոյթ մ’ալ դիտուեցաւ: Նախ փայլուն  
պայծառ առտղի նման լուսաւոր գէ-  
սով եկաւ պայթեցաւ Օրվինիոյի մօտ

յիտալիա, և ճայթմամբն վեց բեկոր  
ձևացան, զորոնք ժողուեցին:

Մետաղական երկաթի զանգուած-  
ներ, կամ լու ևս երկաթի և նիփէլի  
խառնութիւնքը կազմուած զանգուածներ,  
իրենց բաղադրութեամբ և յատկու-  
թեամբքը նման այն երկաթին, որ հա-  
սարակօրէն կը գտնուի օդաբարերուն  
մէջ սփռուած, հողագնուոյս մակերևու-  
վրայ ալ այլ և այլ տեղուանը գըտ-  
նուեցան. ոմանք մեծատարած են, ինչ-  
պէս օրինակի համար Պալլասի գտածը,  
որ մէկ տակառապահքի մը ՚/5 կը կըսէր:  
Թէպէտ և անոնց անկման յիշատակը  
ընաւ պահուած չէ, սակայն տարակոյս  
չկայ այս երկաթի մէտէրական զան-  
գուածոց ծագմանը վրայ: Սիր Եղուարդ  
Սապին, որ իր բոլոր կեանքը սակաւա-  
գիւտ յարատութեամբ գիտութեանց  
ուսմանը նուիրեց, և որուն պարտական  
է այս ընկերութիւնս մեծաւ մասամբ  
այն վիճակն՝ որ ստացած է հիմա, օդե-  
րնութեական դիտութեան մէջ նոր զիւ-  
տերուն առաջնին ճամբայ բացողն եղաւ  
Յիսուննեութ տարի կայ՝ որ Ռոսս (Ross)  
նաւապետին հետ ճանապարհորդելով  
Պաֆինի ծոցին հիւսիսային ափանց  
վրայ, այս նշանաւոր դիտողութիւնն ը-  
րեր էր, որ ըսենուային լիբանց մօտ բնա-  
կող եւրիմացւոց գործածած դանակ-  
ներուն բերանը մէտէրական երկաթէ  
էր: Այս դիտողութիւնն յետոյ բոլորո-  
վին ստուգուեցաւ, և ժամանակ ժա-  
մանակ մէտէրական երկաթի զան-  
գուածներ գտնուեցան Պաֆինի ծոցին  
չըսր կողմէ: Բայց 1870 թուականին  
այս ծոցին բոլոր մէտէրական նոխու-  
թիւնքն իրաւունէ գտնուեցան: Այն  
տարին Նորուէնաբիլալտ նոյն իսկ հան-  
գարտ ժամանակ անոր գժուարամեր-  
ձենալի ափանցը մէկ մասին վրայ մէ-  
տէրական երկաթի վիթմարի զան-  
գուածներ գտաւ, որոնց մէկ քանին կը  
կըսէր լքան տակառաշօփէն աւելի,  
ամենն ալ խրուած բաղադրական կոյ-  
տերու մէջ, որ զծովափունքը կը կազ-  
մեն: Այս դիտողութեան յարակից հե-  
տաքրրութիւնն այնքան աւելի մեծ է,

որքան մէտէորական երկաթի այն հաստորները, ինչպէս նաև բազալտական այն զանգուածներն՝ որոնց հետ միացած են, արդի երկրաբանական շրջանին չեն վերաբերի, այլ ընկած պիտի ըլլան շատ ժամանակ առաջ, երբ ցամաքի և ծովու տեղադրութիւնը գեռառած չէր այն դիրքն ինչպէս որ հիմա է. այսինքն երրորդական խալին կամ Լայէթի միուսէն (πιοσένε) զրջանին ժամանակ, Լաուրէնս Սմիթ (Lawrence Smith) երկրայութեան տակ ձգեց Օվիֆաքի երկաթի այն հատորոց մէտէորական ծագումն, և իրաւցունէ անկարելի չէ որ երկրին ներքին շարժմամբ մը վեր բարձրացած ըլլան: Ես իսկ նշանակեցի մագնիսաքիմիական հնարքով մը, որ մետաղական երկաթ այնպիսի մանր մասամբը, որ մինչև հիմա գիտուած չէ, սփոռուած կը գտնուի Անդրիմի կոմսութեան, Ուկի Միշի միուսէն շրջանին բազալտներուն մէջ. և մոտադիր խուզարկութիւն մը կրնայ գտնել ուրիշ նոյնպիսիներ ալ գրեթէ ամեն հրացեալ ժայռերու մէջ, ինչպէս նաև կերպարանափոխուած ժայռերու շատերուն մէջ. Այս դիտութիւնները յետոյ ստուգեց Ռևուս (Reuss) նկատմամբ Պոհեմիոյ բազալտներու: Գալով Ըլիֆաքի բնական երկաթին, Կ'երևայթէ ճշմարտութիւնը Պ. Տօպրէի հետեւութեան կողմն է, որ խորին քննութենէ մը ետքը կ'ըսէ, թէ այս երկաթին ծագումը անշուշտ մէտէորական է: Ըլիֆաքի երկաթը այս նշանաւոր յատկութիւնն ալ ունի՝ որ շատ ածխածին կը բովանդակէ, մասսամբ դուգագրուած երկաթի հետ, մասսամբ մ'ալ սփոռուած մետաղական զանգուածին մէջ քորի երկութիւն: Ի վերջ քանիս պէտք է յիշեմ Մապելլայնի կատարեալ յիշատակագրութիւնները Պիւսդի (Büstti) և ուրիշ օդաքարաց վրայ. վանափոխնի գիտը՝ մէտէորական երկաթոյ հատուածի մը մէջ, և այլ գիտնոց կարերը քննութիւնքն ու հետազոտութիւնքն՝ այս նիւթոյս վրա:

Քիու քաղաքին գիտարանին մատու-

ցած օգտակար ծառայութիւններն ողերեւութարանութեան և արեային բնաբանութեան՝ ամենուն ծանօթեն: Կասպիոդ հաճութեամբ տեսաւ որ իր ազնուական ջանքն հաստատելու համար այս դիտարանը մնայուն հիման մը վրայ, պսակուեցան յաջողութեամբք: Դիտարան մը բնաբանութեան և անոր յարակից ուրիշ առարկայից համար, աւելի ընդարձակութեական շինուեցու վրայ է 'ի Ֆոնդընէյ, Գաղղիոյ մէջ, ժամանինի վարչութեան տակ: Ուրիշ նոյն տեսակ շինութիւններ կանգնուեցան կամ կան գնուելու վրայ են 'ի Գերմանիա և յիտալիա: Հաստատ յցա կայ որ այս երկրին ալ ետ պիտի շմայ բնագիտական գիտարաններ կանգնելու, արժանաւոր ազգին և նիւթոյն կարևորութեանը:

Մթնոլորտի փոփոխմանց ծառայող հեռագրական դրութիւն մը, այնպէս որ մնալուու փոթորիկները ծանուցանէ ծովային նաւահանգիստներուն, հաստատուեցաւ մեր երկրին մէջ: Մըտածելով թէ որչափ գեռա տկար են օգերեւութարանութեան յառաջադիմութիւնքն իրրե գիտութիւն, այս որոշողութիւնը կրնայ գոհացուցիչ համարուիլ: Անցեալ տարուան մէջ տուած ազգարարութիւններուն հինգին շորսը ստուգուեցան ուժգին հովերով կամ սաստիկ փոթորիկներով: Եղած փոթորիկներէն ամենն ալ գրեթէ առաջուց ծանուցուեցան: Դժբաղդաբար այն քիչերն որ ամեննեին շգուշակուեցան, երբեմն ամենէն սաստկագոյնքն եղան: Կայարանքն ուսկից ամենօրեայ տեղեկութիւնք կը խաւրուին լնատրայի օգերեւութական պաշտօնատունը, Երուպայի արևմտեան բողը ծովեզերը և Եէդանտ կղլինները կը պատեն: Կ'երեայ թէ մինոնութական փոփոխութիւններն քիչ անգամ Ատլանտականը կ'անցնին առանց փոխելու իրենց բնութիւնը. և փոթորիկներէն շատերն՝ որ մեր ծովեզերաց վրայ կը հանդիպին՝ նոր-Երկրի երկայնութեան արեմուտքէն կը սկսին:

Հովի երագութեան նկատմամբ՝ Առաջինսուն դիմունականին հողմաշափը լիովին արզինաւորեց հնարյողին ակնկամ լութիւնը, և Արքան քաղաքին այս յարգելի աստեղաբաշխն, անցեալ ամսու երիտասարդական ամենայն եռամս դեամբ տուաւ ինք դիմքը շատ մը փորձերու, նպատակ դնելով հաստատել իր դործիրին ճշութիւնները, իօմքը տարի անընդհատ Արմայի դիտարանին մէջ ըրած փորձերը ցուցուցին որ հովու միջին երագութիւնն աւելի է հարաւ հարաւային-արիկմտեան (Տ.-Տ.-Օ) ուժերորդին վրայ, և նուազ՝ հակառակ ուժերորդին վրայ, և թէ հովը իր սաստկութեան ծայրագոյն կէտը կը հասնի յօւնուարի մէջ, յետորոյ կը սկսի նուազիլ անփոփխարար, գրեթէ քիչ տարրերութեամբ մինչև յուլիս, ետքէն կը սկսի գարձեալ աճիլ մինչև տարւոյն վերը:

Ոյնցնելով հիմա ելեկտրութեան, գոհութեամբ կը ծանուցանեմ ժողովոյս որ յաջնողեցաւ այն փորձը՝ որով կ'ուզէն յափշտակել իրսմէտի պատիւը, որուն հետ կապակցեալ է իր մեծ դիւտը: Եւրախութիւն է տեսնելն որ մեծամեծ համբաւներն անազարտ կը մրնան և աւանց կորոնայրնելու բան մը իրենց փառքէն՝ կ'անցնին յետնոց: Այս ընկերակցութեանս առաջին գումարմանց մէկուն մէջ, զոր կը փառաւորէն բաղմաթիւ նշանաւոր օտարականեր իրենց ներկայութեամբն՝ ամենէն աւելի տիրող կըսմէտի գէկին էր: Նոյն օրը Արք ձոն Հէրոչէլ պանծալի լիցուով մը կըսմէտի գիւտը օրհնեալ մանանայի նմանցուց, զոր Աստուած միայն կարող էր իջնեցնել երկնքէն, բայց ուրիշներուն կը մնար օգտակար ընել զայն երկրիս բեղնաւորութեանը:

Արդի ելեկտրութեան հիմնական գիւտերը պարտական ենք Ֆրանքինի, Վոլտայի, Գուլմազի, Իրսմէտի, Ամբէրի, Ֆարատէյի, Սիպէրի և 0հմի. գիսութիւնն մը՝ որ Տէվիի ձեռքը աւելի մեծամեծ արգասիք իրացուց բան զսակե, փոխ երազաւեսներուն, - ինչպէս նաև

սւրիշ գիտնականաց ձեռքը, որոնց մէջ պէտք է նշանակել Ռիդըստին ու Մորո և Թունըն, - և տուաւ մեզի ելեկտրական հեռագրին զարմանալիքն: Երբ ուզենք ելեկտրական երեւութէն անյնիլ հիւ լէական հանդամանաց ծանօթութեանը՝ ուսկից կը կախուի այն երկողին, ընդ առաջ կ'երթանը անձանօթ և խորին դաղսնեաց, նման այն ամենուն որ բնագիտին կը հանդիպին: Բայց ջաւարտէյինութիւնները մեզի պատուական նիւթերը պատրաստեցին, որ պէտք խնդրոյն լուծման օգտակար կրնան ըլլալ: Ելեկտրութեան և մաղնիսականութեան ազդեցութեան վարդապետութիւնն արդէն դրազանք եղեր էին բուասոնի, կրինի և կրաւսի զօրեղ հանձարներուն: Ժամանակակցաց մէջ արժանի են յիշուելու Վէպէր, Հէլմոց, Թումըն և Գէրքը Մաքսուէլ: Այս յետնոյն գրուածքն ելեկտրութեան վրայ՝ շատ եղական հեղինակութիւն ունի և ըստ ամենայնի արժանի է այն լուսափայլ և թափանցող հանձարոյն:

Արդի նոր հետազոտութեանց մէջէն պէտք է յիշեմ Դայդ (Tait) դաստուին գիւտը յաջորդական չէզքը կէտերուն քանի մը ծնեմելեկտրական յօդաւորութեանց մէջ, զիւտ մը՝ որուն համար ընդունեցաւ թէյթի մրցանակը: Այս արդարակը ջերմելեկտրական հոսանաց յատկանութեանց վրայ ըրած անխոնի աշխատութեանց պտուղն է, և շատ նշանաւոր է իրեն վերաբերութեանցն համար զօրութենական ելեկտրութեան վարդապետութեանն հետ: Գեմ կրնար շյշել Քէր (Kerr) գիտնականին հետապրական և նոր փորձը երկելեկտրական (diélectrique) վիճակի վրայ, փորձ մը ուսկից առաջ կու դայ: թէ երբ ելեկտրութիւնը բարձր ձգտման հասած անցնելու ըլլայ երկելեկտրականութեան մէջէն, փոփոխութիւնն մը կը բերէ մասնըկային տրամադրութեան մէջ: հաստատան մարմնոց մէջ՝ դանդաղ փոփոխութիւնն մը, իսկ հեղուկ մարմնոց մէջ՝ երագ փոփոխութիւնն մը, և թէ ելեկտրական զօրութեան գծերն

մասնաւոր պարագայից մէջ կ'ըլլան  
ճնշման դծեր, և ուրիշ պարագայից  
մէջ սփռման դծեր:

Սիր Ռէփիկէյմ կրովի բնաբաննական  
ամեն գիւտերուն մէջ առաջինն և կա-  
ըլորագոյնն է այն մարտկոցն՝ որ իր ա-  
նուամբ կը կոչուի. Մինչև հիմա վողգա-  
յեան գործեաց զօրաւորագյնն ասի-  
կայ է. բայց մարտկոց մը 50 կամ նյյն  
խոկ 100 խորշով, ամենայն զօրութեամբ  
՚ի գործ գրուած, շատ հեռուն շանցը-  
նէր կսյջեց ցուրտ օգուռն մէջ, գործածե-  
լով շատ մը խորշեր, որոնք ինամբով  
զատուած ըլլան և ջրով լեցուն, կասիոդ

յաջողեցաւ անցնել տալ կայծն օդոյ  
պղտի սիւնակէ մը. վնշըբրս Տը լա՛թիւն  
Միւլլէր մեծ մարտկոց մը շննեցին ար-  
ծամիկ քլորիտէ, որ բատ կամս կայծեր  
կ'արտադրէց ցուրտ օդէն անցնող, այն-  
պիսի կայծեր՝ սրոնք երբ գուտ ջրոյ  
սիւնակ մը զբուած ըլլայ շրջանին մէջ,  
ճիշդ եւեկարական սովորական գործի-  
քին տուած կայծերուն կը նմանին:  
կայծին անցքն աճելով գրեթէ քառա-  
կուսի համեմատութեամբ խորչոց թը-  
ւոյն, հաջիւ եղաւ որ այս մարտկոցին  
100000 տարեբքով տուած կայծը՝ գո-  
նեա ութ ուաք օդոյ մէջ անցնելէն ետք  
կ'արձակուի:

Արևային ճառագայթին մէջ մեծ կարողութիւն ունեցող աղջակ մը ունինք, որուն յատիկութիւնքն նեւստոն հետախուզեց, և այն յատիկութիւնք՝ որոնց գիւտն փորձառական գիւտութեան շատ օգտամատոյց եղաւ, ինչպէս ծանրողութեան գիւտն ալ աստեղաբաշխութեան։ Գլուաւորապէս եւրեք բնատուր ազդեցութիւն ունի արեային ճառագայթին, և աւելի կամ նուազ ամեն լուսաւոր մարմնոց ճառագայթ։ օր են՝ ջերմական ազդեցութիւն, բնախօսակտն ազդեցութիւն և տարրաբանական ազդեցութիւն։ Արևային սովորական ճառագայթին կրնանք փախաւորել այս ազդեցութեանց իւրաքանչիւրը, անցընելով զայն զանազան միջնորդներէ։ և կրնանք լուսաւոր ճառագայթներ ունենալ գրեթէ ամեննեին

զուրկ ջերմութենէ կամ ընալութական  
ազդեցութենէ: Լուսնական ճառագայ-  
թով պէտք եղաւ որ մեծ ճարտարու-  
թիւն բանեցընէ լրտ իօս և Բարսընս,  
գովսի դիտարաննին ամեն միջոցները  
գործածէ անոր ջերմական յատկու-  
թիւնները գտնելու համար, և միան-  
գամայն ցուցընելու թէ մեր արբանեկին  
երկիրս ընդդիմակաց երեսը ամեն մէկ  
լուսնաւորութեան շղանին ժամանակ  
կ'անցնի բարեխսառնութեան մեծա-  
գոյն փոփոխութիւններէ, քան ինչ որ  
կը բաժնեն ջրոյ սառուցման կէտն ե-  
ազգման կէտէն:

Բայց եթէ փոխանակ առնելու լրացոյ ստվրական ճառագայթ մը, զերլու- ծենք զյայն, ինչպէս ըրա Նեւասն, հատուածակողման միջնորդութեամբ, և եթէ առանձնացունենք այն լրաս- պատկերին մէկ նուրբ դիմ մը (տեսա- կանապէս անհամեմատ նուրբ դիմ մը), պայմնանք՝ եթէ առանձնաց որոշեալ քեկա- նելիութիւն ունեցող ճառագայթ մը, կը տեսանենք որ անկարելի կ'ըլլայ թէ լրասրդելով, թէ ուրիշ միջնորդ փո- խաւորելի իր յատկութիւնն ։ Այս սկզբ- բանս ակներեւ ընծայութիւնն առաջ- նորդեց Ստոքսի (Stockes) կատարելու իր մեծ զիւտը՝ վերերեւութական (եր- րօլիկ) սփռման, որով ցուցոց թէ մարմիններէն օմանք զօրութիւն ունին ընկզմելու բարձր բեկանելիութիւն ու- նեցող մօթին ճառագայթները, և ար- տահօսել զանոնք իր նուազ քեկանե- լիութիւն ունեցող լրսաւոր ճառագայ- թներ. համառօտ ըսել, ծծել մժու- թիւնը և դուրս տալ լցուար՝ Շատ զիւ- րին չէ քանի մը պարագայից մէջ ըսել եթէ այս ինչ արդասկիք լերմութեան ազգեցութիւնն է տուողն, կամ այն ինչ արդասիքը լրաց ազգեցութիւնն. և դիանալ թէ այս ազգեցութիւններէն որն է որ շարժումն կը պատճառէ պղտի մկաւառակաց Քրութիք ճառագայթա- չափին. այս խնդիրը շատ վիճաքանու- թեանց նիւթ եղաւ. Այս հարցմանն պատասխանն նոյն սկզբանը քը կը պա- ռանահէ որոնդ զօրութեամբ առակե-

բատավի թիմեղին վրոյ գծագրուած պատկերը կամ բուօյ տերևներուն ածխային թիթուուտ տարրազոդրելը, լուսոյ ազդեցութեան ընծայուած են, և ոչ ջերմութեան, Մերձեցրնելով այս սկզբունքն ճառագայթաշափով եղած փորձերուն, ապացուցութեան հշիռն այն կարծեաց կողմը հակիլ կ'երեայ՝ որ կը համարի թէ այն ոկաւառակներուն սկզած մակերեցիներուն լիսնումը՝ յերմային հակազդեցութեան հետհանք է, որ առաջ կու գայ օգէ բոլորովին անօսրացած տեղոյ մը մէջ՝ բազդ ունեցայ ներկայ ըլլալու Քրուքսի ըրած շատ մը փորձերուն, և բաւական չեմ կինար ըսել թէ սրբան զարմանալի երեցան ինծի իր ինսամքը և ճարտարութիւնը, որով առաջ կը վարէր իր ըննութեանց ընթացքը։ Նշանաւոր վանումներն, որ ինքը դրսեց այնպիսի կատարեալ դատարկութեան մէջ, որուն նմանը մինչև հիմա ձեռքբերուած չէր, շատ հետաքրքրական են, ոչ միայն անոր համար որ զեղեցիկ նոր գործիքի մը շինուելուն պատճառ եղան, այլ նաև կրնան, երբ բոլորովին ծանօթանան, պիտանի տեղեկութիւններ մատակարարել մամըկային ազդեցութեանց վարդապետութեանն համար։

Մէկ եղական յաակութիւն մին ալ լուսոյ, որ քիչ ատեն է գտնուեցաւ, այն զօրութիւնն է որով լոյսը կը նուազեցընէ սելենին (sele尼ստ) տարրին ելեկտրական ընդդիմազրութիւնը։ իմացուեցաւ որ այս յատկութիւն զիմանը բապէս լուսապատկերին կարմիրդոյն կողմը եղած լուսաւոր ճառագայթներուն կը պատկանի, և զրիթէ բոլորովին կը պակսի մտնուշակագոյն կամ աւելի բժկանելիութիւն ունեցող ճառագայթներուն վրայ, ինչպէս նաև քիչ բեկանելիութիւն ունեցող յերմական ճառագայթն առագայթից վրայ։ Ատամն զասատուին ըրած նոր փորձերը բոլորովին հաստատեցին լորտ Ռամ նշանաւոր զիտողութեան ճշուաթիւնը, թէ այն ազդեցութիւնը կը նուազի խոտոր համեմատութեամբ առսկ հեռաւորութեան լուսա-

ւոր վառարանին, վասնի մը տարի կայ որ Զուկայիրի խաւրից մեղի իրբի իրեն երեսինիսան զերևելին Տը Լա Ռիվ, որուն գիտնական կենցաղը վերջերէ առարկայ եղաւ Տիւմայի փառաւոր ներրողն էնիմայ ալ ուրախ ենք ոյջունելու Մէնապրէտ զօրապետը, որ հաւասար պատուվ կը ներկայացընէ թէ իտալիոյ թագաւորութիւնը և թէ իտալական գիտութիւնը, իր երևելի գրուածքը ճնշմանց և ձգտմանց վրայ՝ առաձգական դրութեան մը մէջ, շատ վերացական ըլլալուն կարելի չէ այս աեղ քննել, բայց սկզբունքն որ կը բովանդակէ կարելի է քանի մը բառով բացատրել։ «Երբ առաջարկան դրութիւնն մը արտաքին զօրութեանց ներգործութեամբ մէջ կը զանուի, ներքին զօրութեամբք պարզուած ներգործութիւնն փոքրագոյն կ'ըլլայ»։ Մէնապրէտ զօրտպետն ուրիշ իրաւունք ալ ունի մեր յարգանց. վասն զի ինքն այն բարեկամն է որուն յանձնեց Պապան իր փերլուծական մեքենային ծանօթութիւնը բոլոր աշխարհիս հրատարակելու հոգը։ Նկայական մտածութիւնն որուն գործադրութիւնն Պապանի ծերութեան բոլոր ջանից առարկայն եղաւ, Այս մտածութեան վերջին զարգացմունքը կրնանք դոնել Ճ. Թոմանը վարժապետին ամբողջացուցիչ ըստած մեքենային մէջ, որ շարժմամբ սկսաւառակէ մը կամ կոնէ մը կը փոխանցէ զանի մը ազատ զնտակի մը միջնորդութեամբ, և Ո. Թոմանի մեքենային մէջ որ կը ծառայէ մեքենական ամբողջութեան երկրորդ աստիճանի տարրերական հաւասարութեանց։

Այլ Ո. Թոմանի ծովու յորդութիւնը շափելու ընտիր մեքենան այնպիսի գործի մըն է, որուն միջնորդութեամբ կը թուանք ճշգիւ ծանուցանել մակենթացութեանց բարձրութիւնը՝ բոլոր նաւահանդեպն մէջ, թէ ցորեկը, թէ զիշերը և թէ ամեն ժամանակի։ Այսմէնսի ձգտաչափն (attraction-mètre) ամենամրտին գործի մ'է հորի-

զոնակամն ձգողութիւնները չափելու համար Միոր կոյ ծառայեցցինել զայն տրկուն և լրտանոյ ձգողական ազդեցութիւնները նշանակելու հսմանը, որմէ կախումն ունին ձովուց յորդութիւնք, նոյն ճարտար բնագիտին խորաչափին (bathometer) ուրիշ նշանաւոր գործի մ'է, որուն մէջ աղբերակի մը անփոփոխ ճնշմանըն կ'ընդդիմանայ սնդկի սիւնակին փոփխական ճնշման, Դիւրին գիտողութիւններով կարելի է չափել այս գործուոյն միջնորդութեամբ ծովուն խորութիւնը, առանց պէսք ունենալու սովորական գնտառար խորաչափին:

Գէնսինկդըն բացուելիք ուսումնական գործեաց աշխարհահանդիսին համար եղած փոխառութիւնն ամենայն կերպով յաջողեցաւ: Այս ձեռնարկութիւնն օգտակար պիտի ըլլայ ըստ ամենայնի, ընտանեցըներով այնպիսի առարկայից ծանօթութիւնը սրոնց վրայ գիտութիւնը կը դրազի, և խրախուսելով մեր երկրին մէջ ուսումնական խուզարկութիւնները: Իր եղական ու միանդամյն շատ հրահանդիչ և կարեոր հանգամաննօքն այս արուեստահանդեսը պիտի ըլլայ, ինչպէս կը յաւացուի, պատրաստութիւնն հաստատուն թանգարանի մը, ուսումնական առարկայից գործածութեանը նուիրուած, և որուն մէջ, ինչպէս այժմեան հանդիսարանին մէջ, պիտի պահուին հին գիւտերուն կաղապարները, ինչպէս նաև նոր գիւտերուն օրինակները:

Շատ անգամ գիւտարին կ'ըլլայ բնարանութեան և բնարութութեան մէջ եղած տարբերութիւնը ճշդիւ սահմանել. մինչեւ իսկ կարելի է տարակուսել թէ այս երկու գիտութեանց զանազանութիւնն իսկական ըլլայ: Բնալցն առանց բնարանութեան սկզբանց չի կրնար մեծ յառաջադիմութիւն մը ընել. միւս կողմանէ Պոյիի, Տալգոնի, Կէջ-Լիւսազի և կրահամի պարտական ենք այն մեքենական օրինաց գիւտը, որովք կաղերու և շողիներու յատկութիւնը կը կանոնաւորուին: Այս օրինաց մէկ քանին նոր ատեններս ստուգուե-

ցան և ամեննեին ճշմարիտ գտնուեցան, երբ փորձի դրուած մարմինն կը մօտենայ այն վիճակին, որ գեղեցիկ յատկարանութեամբ ըսուեցաւ կազային երեակայական վիճակ: Բայց երբ կատերը քննուելու ըլլան ճնշման և բարեասունութեան այլ և այլ պոյմանաց մէջ, կը տեսնուին որ այն օրէնքներն ընդհանուոր օրինաց մասնաւոր գիտուածներ են, և թէ կազային վիճակի օրէնքն, ինչպէս որ է բնութեան մէջ, թէ և կարելի ըլլայ վերածել զանոնք ձիւդ տարազու մը, սակայն շատ տարբեր կ'ըլլան պարզ տարազէն, որ կը յարմարի երեակայական վիճակին: Նոր օրէնքներն ալ անգործադրելի կ'ըլլան իրենց կողմանէ, երբ բուն կազային վիճակէն կ'անցնինք այն միջան կեալ վիճակը, որուն աստիճաններն կը ցուցնեն թէ անքակ զղթայով մը կը կապուին կազային վիճակը հեղուկ վիճակին հետ: Որչափ որ կը մօտենանք հեղուկ վիճակին և երբ կը հասնինք անոր, առաջարկութիւնն աւելի դժուարակնեին կ'ըլլայ: անոր լրւծումը նոյն իսկ այս գիտուարին պարագայից մէջ ալ պիտի գտնուի, կրնանք պահով ըլլալ, չնորհիւ այն գորաւոր միջոցներուն որ ունինք այսօր խուզարկութիւններ ընելու:

Տարրալուծական բնագիտութեան մէջ նորերս եղած ամենակարևոր խուզարկութիւններէն, կրնամը յիշել զանոնք որ ըրեր է Վէպէր ածխածնի և զուգադրեալ տարերաց տեսակարար ներմութեան վրայ: Պէղդրլոյ, ներմաքիւմիականութե (thermo-chimie) վրայ: Գունաէն՝ լրտապատկերացին վերլուծման վրայ: Վիլնէր՝ կաղերուն լրտապատկերացին գոտեաց և լրտապատկերացին գծից վրայ: և կութրի՝ սառնաշըրու (cryshydrates) վրայ: Տիեզերական բնարութեամբիւնը գեռնոր զիտութիւնն է, և սակայն ճոխացեր է շատ հետաքրքրական արգասեզօք: Զրածինը, զոր կրնանք յուսալ մետաղի ձևով տեսնել, եթէ բնագիտին բացարձակ զրոնչակառակի, ջրածինը տիեզերաց մէջ

ամեն կողմ սփռուած կը տեսնուի : Մեծ քանակութեամբ կը գտնուի արևային միջնորդտին մէջ, և նոյն իսկ հաստատուն աստեղաց միջնորդտին մէջ ալ գտնուեցաւ : կը գտնուի, — և այս տարրս է միայն որուն ներկայութիւնն ասոյգ է մեզի համար, — կազի այն հրեվէն ընդարձակ խաւերուն մէջ, որոնցմով բաղկացած են միգամածք : Բորակածինն ալ հաւասարապէս շատ տարածուած է աստեղական մարմնոց մէջ, և շատ մը գիսաւոր աստղերուն վրայ .ալ ածխածնի դպյութիւնը գտնուեցաւ : Միիւս կողմանէ հիւսիսայիշի լրւապատկերին վրայ դուքս ցըցուած զիծ մը դիտուեցաւ, որ ծանուցեալ տարերաց բնաւ մէկու մալ կարելի չեղաւ պատշաճեցը նել . հիմա խնդիրն այն է թէ կայ արդեօք մեր միջնորդտէն դուրս ուրիշ ասարը մը սաստիկ անգայտացած վիճակի մէջ, կամ թէ պէտք է արդեօք Անկատրէօմի (Angström) հետ համարել այն գիծը Փլուորային կամ փոսփորային (phosphorescent) լոյս մը, ելեկորական հոսանքէ մը առաջ եկած, որ պատճառ է հիւսիսայդին : Յառաջ քան պատախանելու այս խնդրոյն՝ պէտք է նոր գիտողութիւններ ըլլուին այս նիւթոյ վրայ, ինչպէս նաև այն պատճառին վրայ, ուսկից առաջ կու գոյ այն նշանաւոր կանաչ գիծն, որ արևային պակին ամեն կազմը կը տեսնուի :

Այս տեղ պէտք եմքիչ մը կանկ առնուլ անցողաբար մատուցանելու իմ յարդանքս Անկատրէօմի յիշատակին, որուն երևելի գրուածքն արևային լուսապատկերին (spectre solaire) վրայ, դարւու գիտութեան գեղեցկագոյն յիշատակարաններէն մէկն պիտի համարուի : Անկարելի է ըստ արժանույն գովել զինկատրէօմ և զիֆիրխոփ, որոնց աշխատութիւնքն մեծ ազգեցութիւն գործեցին բնագիտութեան այս մասին վրայ՝ և կարելի է ըսել թէ քիչ մարդեղած է որուն մահն աւելի երկար և աւելի խորին ցաւ պատճառած ըլլայ, ինչպէս Ռւբաւայի այն հոչակաւոր աստեղաբաշխին մահը :

Աւելի երկար չեմ կրնար գեղերիկ այս նիւթոյս վրայ և խօսիլ երկրային այն տարերաց վրայ, որոնք աստեղային և արևային միջնորդտից մէջ զըտնուեցան : Սովորական օդաբարակը կազմող բազմաթիւ տարերաց մէջ մէկը չգտնուեցաւ որ մեր հողադնասոյն վրայ չըլլայ : Վերջապէս կը հասնինք այն մեծ հեաւեանաց թէ ընդարձակ տիեզերն, նոյն նիւթերէ որ կազմուեր է մեր երկիրսուր կը բնակինք :

Գալով գիտութեան ձեռնուուութեանց մեր կենաց օգտաւէտ գործածութեանց մէջ, բնալուծութիւնն և մեքենականութիւնն մեծապէս նպասաւեցին : Գիւյափի հօվտինն մէջն է, ուր այս երկրին զիխաւոր ճարտարութիւնը կարգէ դուրս մղումն ընդունեցաւ Նէլլսոնի (Néllson) հնարիւք երկաթի ձուլման արուեստը : Գէսարմէրի փորձը պողպատի շինութեան համար, Սիմէնսի վերածնի չ հնոցը, աւելի նորագոյն կիրառութիւններ են նոյն ճարտարութեանն մէջ ուստամական բարձր ակղբանց : Սակայն գեռ շատ բան կայ ընելիք : Չուլարանաց մէջ սպառուած վառելիքն, ինչպէս նաև միւս բոլոր վառարանաց մէջ գործածուած ածուիքը ծխոյ ամպեր կը բարձրացունեն, որոնք կը խաւարեցըննեն մեր արուեստաւոր քաղաքաց միջնորդաները, և մեր երկրին ամբողջ գաւառներուն մէջ ասոնք յայանի նշան են վառելեաց կորստեանը, անկատար արբասիքն մեր երկրին արուեստաւոր քանակութիւններէն կորստեան : Այս միջնորդտի ապականութեան մնաւ ասկար արգասիքն մեր երկրին արուեստաւոր քանակիներուն վրայ՝ որչափ ալ ըսենք չափազանց չէ : Գունատ երեսնին, վատոյ ժգէնիքերնին, բաւականէն աւելի ապացոյց են որ անսնք զրկուած են արևուն ճառագայթիններէն . որուն կենդանացուցիչ աղդեցութիւնը կարգէ գուրս կարենոր է առողջութիւնն զօրաւոր պահելու համար : Տարրաբանը միջնորդտին այս վիճակն ունենալուն

պատճառու կը համարի օգոնի (ozone) պակասութիւնը, թթուածնի դործոնեաց աղդեցութիւնը, որ բնաւ չի զըսոնուիր մեր մեծամեծ քաղաքաց օգուն մէջ, գուցէ օր մը դայ՝ որ գիտութեան ըրած ջանքն զատելու օգոյ թթուածնինը՝ դիւրին և սակաւագին աշխատութեամբ, և ետքը ծառայեցնելու զայն մեր արուեստական գովաստանց մէջ, պակուի բարի յաջողութեամբ։ Այսպիսի գիւտի մը արգասիքն կ'ըլլայ վերածել պղոնի մասի՝ վառելի նիւթոյն սպառումը՝ քան ինչ քանակութեամբ որ կը դործածուի հիմա։ և թէպէտ ածխային թթուուար կը մնայ, սակայն ծուխըն և ածխային թթուուկն (օքսիտ) կը ցրուին։ Բայց մինչև հիմա չենք գիտուի թէ ինչ հնարքով մեծ քանակութեամբ զուտ թթուածին զատելու է, մինչև որ գտնուի այս հնարքը կը համարձակիմ թելադրելու հաստատել շատ աեղ հորիզոնական մեծամեծ խողովակները, որոնք վերջանան բարձր ծխահանով բլլոց կամ հեռաւոր դաշտի մը վրայ անկուած, օրպէս զի մարդու բնակութիւններէն հեռառներն երթան վառարանաց մէջ կորսուած վառելեաց մասունքն, երկար ժամանակ ասոր նման հնարք մը՝ ի գործ զրուեցաւ իտրիոյ մնդիկի հանքաց մէջ, և նաև ուրիշ դործատանց մէջ, ուր վասակար շոգիներ կ'արձեկուին։ Քիչ մը զդուշութեամբ այն ծուխը սկ փոշոյ կամ մնարի ձեռավ կը մողուի հորիզոնական անցիցը մէջ, և կրնայ օգասակար ըլլալ երկրագործութեան։

Բնարւծութեան ապագայ պատմիչն անբաւ օգասակար յայթութիւններ պիտի ունենայ պատմելու, որոնց մէջ գիտութեան աշխատութիւններն աւելի լաւ արգասեաց հասած պիտի ըլլան մարդու բարեկեցութեան նկատմամբ։ Հաւանական է որ աենդաղեղի (quinine) գիւտն շատ աւելի կեանք աղաւտեր է, քան թէ հնուց՝ ի վեր եղած որ և իցէ ուրիշ գիւտ, ի բաց առեալ պատուասար։ ԱՌ որ կարենայ դանել արուեստական կ'երպով այն գեղը պա-

տրաստելու հնարքը, այնպիսին իրաւուցնէ բարերար կ'ըլլայ մարդկային աղդի։ Աննշան գործ մը չեր որ ըրաւ մեր հնդիաց տէրութիւնը հիմալայայ կողոքը վրայ ընծուու ըսուած ծառերէն անկիլ տալով։ Հետպէտէ քանի որ ներկարեր գոյացութեանց նմանն արուեստական կ'երպով պատրաստելու հնարքը կը գտնուի, ձեռնարուեստութեան մէջ ժամանակաւոր թեթև փոփոխութիւն մը կը տեսնուի. բայց ՚ի վերջոյն մեր գործ արանաց մէջ անօգուտ սեպուած նիւթերն աղաւ կը թաղուն ընդարձակ հողեր, որ կրնան մշակուիլ մարդու սննդեան հարկաւոր բոյսերով։

Միջատաց վասաներն ամեն ժամանակ ահուգորի պատճառ եղած են երկրագործաց։ Անսոյ հասուցած վասանշատ անդիր է։ Այս տեսակ թշնամի մը վերջերս վմերիկայէն գալուկ կը պառանայ աերել գաղղիոյ հարաւային գիններեր երկիրներէն գեղեցկադոյն կողմերը։ Այս պարագան ստիպեց բոլոր աղջը խորհուրդ հարցընելու հչակաւոր տարրաբանի մը։

Մէկ ընափառ դրուածքով մը, որ վերջերս հրատարակուեցաւ, կ'երևայ թէ ծիւմալուծեր է այս գժուարին խնդիրը։ Իր փորձը, որուն զործագրութիւնն անմիջապէս եղաւ այդիներու տերեւասպատ (phylloxera) ըսուած որդին վրայ, ընդհանուր գործածական փորձմէն, որ անտարակոյս կրնայ ուրիշ պարագաներու մէջ լաւ ծառայութիւններ մատուցանել։ Իր հիմակուան վիճակին մէջայն phylloxera որդը տնկոյն արմատը կը կրծէ։ մինչև հիմա զայն խնելու գանուած զօրաւորագոյն միջոցն էր սղազել զայդին։ Ցետ երկար և համբերատար խուզողութեանց, ցիւմա գտաւ որ պոտասիոնի ծծմբածխուար (sulfo-salbonate de potassium) վերջին աստիճանի լուծուած, ամեն պէտք եղած պայմաններն ունի այն միջատմաներն սպաննելու, աւանց վասակու բայսին։ Այս փորձոյն գործագրութիւնը ժամանակ և համբերութիւն կ'ուզէ։ Բայց այդիներու վրայ եղած փորձերը՝ ըստ ամե-

Նայնի հաստատեցին ինչ փորձեր որ եղեր էին քիմիական գործատանց մէջ :

Արուեստական ցրտոյն կիրառութիւնը գործածական առարկայից վրայ շրտով տարածուելու հետ է, և սառանացին գործիքին կատարելագործութեամբ, անոր դրյացուցած ցրտոյն ազգեցութիւնն՝ հեռաւոր աշխարհներէ բերուած պարէնից վրայ ահտարակոյս անբաւ պիտի ըլլայ: Մառնաշէն մեկենան արդէն գործածութեան մէջ է բարտաժինի (բարաֆին) և գորեջուր շենելու մեծամեծ գործատանց մէջ: Հիմա ուստեղու միսը պատրաստելու ու ազելն ընդարձակ տեղեաց մէջ կ'ըլլուին, ուր նոյն իսկ ամառը զոլ բարեխառնութիւն մը կը պահուի, միջնորդութեամբ սառի թանձր ծածկութի մը:

Համառօտ կերպով լմցուցի այս ուսումնական քաղուածը, որ դժուարին էր, ոչ թէ նիւթոց աղքատութենէն, այլ մանաւանդ առատութենէն: Նոյն իսկ սահմանաւորելով մեր ուշազրութիւնը գիտութեան մէկ քանի մասանց վրայ, որոնց համարձակեցայ մերձենալու, և 'ի բաց թողով այն ամենն որ պարզ տարրաբանութեան կը վերաբերի, այնու հանդերձ ցաւօք սրտի կը տեսնեմ որ սաստիկ ստիպուած եմ ժամանակի կարճութենէն, և կրնամ միայն յիշատակել կարևոր գրուածք մը Անդղիա հրատարակուած մաժեմաղիքայի վրայ: Նոյնպէս ուրիշ երեւելի գրուածներ որ լցո տեսան մոտ ատեներս 'ի գերմանիա՝ լրւաւոր ճտագույթից և յերմական ճառաղայթից անդրագութեան վրայ, կտղերու մէջ տեսակարար յերմութեան և յերմութեան հաղորդական կարողութեան վրայ....:

Անդղիոյ մէջ գիտութեան անկումն նիւթ եղեր էր ասկէ յիսուն տարի առաջ Պապանի մէկ հին փորձին: Քիչ եսքը ֆարատէի փառաւոր գիւտերն եկան սրբելու մեր երկրին երեսէն այս նախատինքը: Զեմ համարձակիր

ըսելու թէ վախու այն աղաղակն որ վերներս ելաւ թէ այս տեղ և թէ ուրիշ տեղուանք մի և նոյն առարկային վրայ, նոյնպէս անհիմն եղած պիտի ըլլայ: Մարդկային գործունելութեան մեծամեծ բորբոքման ակողութիւնն գրականութեան մէջ, արուեստից մէջ և գիտութեանց մէջ, միշտ կարճամակ եղած է, և փորձաւական գիտութիւններն այս վերջի երեք դարերուն մէջ հսկայագրայլ յառաջեցին, սակայն անկման մը նշաններ բնաւ յայտնի շենքաբանական գիտութեանց մէջ: Բուկէնստորֆի օրագիրը, որ երկար ժամանակէ 'ի վեր ամենույն հաւատարմութեամբ կը նշանակէ բոլոր աշխարհի մէջ եղած բնաբանական խուզարկութեանց յաջողութիւնքն, ամեններն նշան մը չի տար անկման: Հանդէսն որ գիրմանիա կատարուեցաւ 'ի պատիւ յիսումաեայ տարեգարձի օրագրիս հիմնարկութեանն, որ ամենամեծ ծառայութիւններ մատուցեր է, մի և նոյն ժամանակ դրուատիք մ'էր առ ծերունի վաստակաւոր գիտունական մը, որ թերեւս իրեն կենակից քան զամեն մարդ ինքը քաջալերող եղած է ամենէն բարձր ուսումնական խուզարկութեանց մէջ մտնելու: Այս բանս նաև ապացոյց մ'է՝ որ հիւսիսային եւրոպայի մէջ բնական գիտութիւնք միշտ գործունելութեամբ և տաղանդով մշակուած են: Եթէ տարրաբանութեան մասին քիչ մը տկար կ'երևանք՝ պատճառաւն է, գոնէ մեր երկրին մէջ, վասն զի մեր կարող տարրաբաններէն շատերն կը յափշտակուին քիմիական գործարանէն՝ ճարտարութեանց գործարաններու, որոնք կը գիմեն անոնց ծառայութիւննը խնդրելու:

Ինչ ալ ըլլայ կարծիքն հիմնակուան ուսումնական խուզարկութեանց վրայ, ամեննեին տարակայս չկոյ որ հայրենեաց պարունքն և շահն է խրախուսել ուսմունքն, որ ոչ միայն ազնիւ են ըստ ինքեան, այլ նաև մարդուս բարեկեցաւթեանց մեծամեծ օգտակար ծառայութիւններ կը մատուցանն: Ան-

տարակցու այս է մեծ հոդն մեր ընկե. րակցութեան, որ հաստատուած է գիտութեանց յառաջադիմութեանն օգնելու գիտումամբ։ Արդէն հասարակաց միտքն զրաւուած է այս կարևոր խընդիրներով, և պատրաստ է նպաստաւոր կերպով համապատասխանելու այն ամեն առաջարկութեան՝ որուն հետ միացած ըլլայ բանաւոր ակնկալութիւն մը։

Իր յետին կերպարանափոխութեանց մէջ, ուստմնական գիտութեանց խընդիրն խառնուեցաւ Անդղիյ մեծ համալսարաններու մէջ ըլլուելիք փոփոխութեան խնդրոյն հետ, մասնաւորապէս Օքսֆորդի համալսարանին մէջ։ Ազգային շահը որ կը մտնէ այս խնդրոյս լուծման մէջ անբաւ է, և պղոտի սիալմունք մը կրնայ անդարմանելի հետեւանք ունենալ, կասկածանօք կը մերձենամ այս նիւթեյն, նոյն իսկ յետ անձկոտ և երկար մոռագրութեան։

Գալովի բարձրագոյն մաթեմատիկայի, մինչեւ հիմա անընդհատ մշակուեցաւ Գէյմպրիճի և Տըպղինի համալսարաններուն մէջ, և հաւանական է թէ մտսնական մաթեմատիկայի այս երկու մեծ դպրոցները բաւական են։ Բայց ոչ նոյնպէս բնագիտական և բնագուտմական ուսմանց նկատմամբ, որոնք պէտք է ընդարձակ կերպով մշակուին ամեն նշարիտ համալսարանաց մէջ։ Այս գիտողութիւնն Անդղիյ վերաբերելով, պէտք չէ ամեննեին մոռնալ որ եթէ Գէյմպրիճ Նետոնի և Գրիգորի Վենագոյն Մայրն (Alma Mater) եղաւ, Օքսֆորդ ալ ծնաւ թագարուական ընկերութիւնն (Royal Society)։ Օքսֆորդի հին համբաւը չի կրնար վնաս կրել այն ընդարձակութեամբն որ իր ծոցցն մէջ կը տրուի գիտնական ուսմանց և խուզարկութեանց, մանաւանդ թէ իր նիւթական դիրքն անով աւելի կը զօրանայ։ Այս առաջարկութիւնն ապէտք չէ կարծել բնաւ մէկ մասմբ մը ընդդէմ գլականական ուսմանց և մանաւանդ նախնի գասական կան ուսմանց, որոնք ամեն ժամանակ

սիրելի եղած են Օքսֆորդի համալսարանին։ Եթէ այս բանս կարելի ըլլար, եթէ այսպիսի վուանդ մը ընդ առաջ ելէր, շատ քիչ անձինք պիտի տարակուէին ըսելու, թէ՝ լաւ է թողովլ որ գիտութիւնն ինքնիրեն ինակութիւնը գանէ, և թէ գրականութիւնն ու իմաստափրութիւնը շարունակին իրենց օթեանը գտնելու էքսֆրեդի մէջ։ Բայց այսպիսի վամփ մը ամեննեին նիւթ չըկայ։ Գրականութիւնն ու գիտութիւնն, իմաստափրութիւնն ու արուեստն, եթէ լաւ ըմբռնուին և լաւ մշակուին, փոխադարձաբար նեցուկ կ'ըլլան մէկ մէկու։ Անոնց ամենուն համար տեղ կայ, և պատշաճ բաժմանմաբ մը՝ ամենն ալ կրնան իրենց պէտք եղած մտադրութիւնն ընդունել։

Համալսարան մը կամ ընդհանուր ուսմանց վարժարան մը՝ պէտք է մարդկային ընկերութեան նիւթական բարեկցութեանն համար հարկաւոր եղած ամեն ուսմունք մէջը բովանդակէ, միանդամայն այն ուսումներն ալ որ զմիտրը կը բարձրացընեն և իմացականութիւննը կը մշակեն։ Պէտք է որ ազգային ճարտարարուեստութիւնը դարձունեն իրենց աշքը դէպի կ'համալսարանները, երբ պէտք կ'ունենան դիտութեան գործադրութեանցը, ինչպէս նաև անոր վերացական վարդապետութեանց։ Այս նկատմամբ բնաւ մէկ կարժարան մը չունեցաւ իր ձեռնհասութեան շրջանին մէջ կարողութեան այսպիսի մեծ տարր մը, ինչպէս որ հիմա կ'ընծայուի Անդղիյ համալսարանաց։ Արայն թէ արիութիւն ունենան ձեռք ձգելու զայն։ Զօրաւոր իրենց պատմական համբաւովը, իրենց ընկերական ձեռնտուութեամբք, իրենց մեծ ազգեցութեամբն Օքսֆորդ և Գէյմպրիճ, պիտի շարունակեն իրենց ներկայ կացութիւնը։ մանաւանդ թէ պիտի հրափրեն իրենց դասարաններուն մէջ, և իրենց քիմիական դործատուներուն մէջ բազմաթիւ ուսանուներ, որոնք պիտի գան պատրաստուելու այն տեղ բարձրագոյն ճարտարարուեստութեան մէջ

մտնելու : Բնագիտութեան մեծ գործառունն՝ զոր Գէյլընտիշի տան աղջիւներկայտցուցիչն կանգնեց, մասնաւոր նշանակութիւն մը ունի, և կրնայ համարուիլ իրը մեծ քայլ մը առնըւած այն ճամբուռ մէջ, որ քիչ մը առաջ նշանակեցի : Դժբաղդաբար որոնց համար որ նուիրուած է դիտութեան այս տաճարը, անոնք շատ սակաւաթիւ են գէյլպրիծի մէջ Համալստրանին կ'ընկնայ կատարել իր դերը, ընդարձակել իր դռները, այնպէս որ ամբողջ ազգն կարող ըլլայ օգուտ քաղել այս բարեպատեհ հիմնարկութենէն :

Եթէ համալստրանները համաձայն յայսմիրենց սահմանադրութեանց ոգւյն հետ, ինչպէս նուե իրենց նախնի ոսկորութեանց հետ, պահանջէին բարձրադրույն աստիճանի հետամուռներէն դիտական խուզարկութեանց մէջ յարմարութեան ապացոյց, այսու մեծապէս գրդիր կու տային դիտութեանց մշակութեան, իրնանք յիշել այս տեղ եւրոպայի ցամուքին շատ համալստրաններուն օրինակը, և բացյալըց լէյտի պրտկառելի համալստրանին օրինակութիւն անաշակ այս տեսակ փորձերու, որ նորերս տրուեցան դիտութեանց վորդապետութեան (docteur-dès-science) աստիճանը ստանալու համար ՚ի լէյտա, բազմարդիւն դրուածներ են, նոյն համալստրանին ուրիշ աշակերտ մ'ալ տուեր է զինքը այս վայրկենիս փորձառական բազմապիրտն խուզարկութեան, որով ձեռք պիտի բերէ նոյն վարդապետութեան աստիճանը :

Մեծ գովութեամբ հոչակուեցաւ թէ յԱնդիլս թոշակաւոր գիտնոց ժողով մը պիտի կաղմուի, որոնք բոլորովին ուսումնականնորանոր խուզարկութեան անձնատուր պիտի ըլլան, աղաս գասատուական ուրիշ որ և իցէ պատշտօններէ : Այս տեսակ մէկ առաջարկութեան մը ձեռնտու եղաւ ֆրէմի ՚ֆադզիոյ մէջ իր բարձր հեղինակութեամբն, որպէս զի խրախուսուին ուսումնական խուզարկութեամբ այն գտալափառ բին վրայ թէ արգելոք օգտակար է աղ-

դային շահու . ևս առաւել՝ որ յետ քննելու զայն չկրցայ վերահասու ըլլալ թէ ինչպէս կարելի է այս կարգադրութեան նէն առաջ բերել այն ցանկացեալ արդասիք :

Բայց ինչ որ կարելի է ըսել՝ ի նպաստ պապիսի կարգադրութեան մը, որուն միակ նպատակը պիտի ըլլոյ ուսումնական խուզարկութիւն, և որչափ որ ալ ուզուի համարել զայն իրը ազգային շահ, սահայն պէտք չէ համալստրաներէն ձեռնտուռթիւն խնդրել այնպիսի առաջարկութեան մը, որուն առաջին արդասիքն պիտի ըլլայ զրկել հայրենեաց բարձրագոյն հանճարներէն մեր ծաղկահասակ պատանիները : Ինքնաստեղծ մնաց հանճարեղութիւնն է որ կրնայ կորովամիտ ուսանողին մտացը վրայ խորին ու տեղական տպաւորութիւն ազգել Առանց ինքնաստեղծ հանճարոյ, կրնանկը լաւ գտասիհարակ մը գտնել, բայց ոչ երբէք մեծ գտասատումը : Զի պահանջութիր գտասատուէ մը որ իր աշակերտացը զիտողութեան և անդրագութեան ունակութիւն սովորեցնէ, մինչդեռ ինքը չունի զայն Ամենաժամանակ դիտութեան երսելի դպրոցները են, քանի մը ընդդարձակին քնաստեղծ հանճարներու հեղինակութեամբ, ինչպէս նաև օրինակ լաւ սովորեցնելու՝ այն գործոցներն անդրագարձուցին իրենց հիմնադրաց հանճարը, և երիտասարդ պատանիք աշխարհկիս ամեն կողմէն վազեցին անոնց աշխակերտելու, և եղան պաշտողք դիտութեան, և որուն մեթուսները սովորեցան աւելի օրինակով քան թէ պատառէրներով : Ավագ կրնայ յանդգնի ըսելու՝ թէ գործարանական տարրաբաննութիւնն, իրեն բաղմաթիւ օգտակար գործադրութեամբը, պիտի կարենար ընել այն զարմանալի յառա-

շագիմաւթիւնները՝ ինչ որ ըրեր է այս քտնի մը տարուան մէջ, եթէ դիտու թիւնը՝ ինչպէս միջին գարու ժամանակ, շարունակէր իր գործը խորին տուանձնութեան մէջ, . . . . բայց եթէ համալսարանները պէտք չէ որ նուիրեն իրենց ձեռնոտութիւնքը՝ յոտին պալու այնպիսի առաջարկութիւն մը, որ պիտի ամեցունէ իրենց դասատուութիւնը, և պիտի ցավեցունէ մտաւոր զարգացման աղբեկները, գոնէ պէտք է համալսարանական աստիճանաց մէջ ընդուներարժանաւոր մարդիկ, որոնք ուրիշ համալսարանաց կը վերաբերին, և այս առանց պահանջելու անոնցմէ ակադեմիական տաղանդ: Հարկաւորապէս մէկ պատուաւոր աստիճան մը համալսարանական կրթութիւն չի պահանջեր. բայց թէ որ բան մը կը լնչանակէ, այն է՝ որ զայն ընդունողը գոնէ հաւասար կ'ըլլայ սովորական աստիճանաւորին, և կընայ համարուիլ ապահովապէս իրը արժանաւոր համալսարանական պաշտօնի:

Նոյնպէս կարենոր բան է ուսմանց դասատուութեանն համար Միացեալթագւորութեան մէջ, որ անդղիական համալսարանները լիշելով թէ մի և նոյն նպատակին համար հաստատուած են, և թէ իրենց իշխանութիւնը հասարակաց աղքիւրէ մը կ'ընդունին, ճանչնային Սկզբութիւնը հին համալսարանները, ինչպէս կը ճանչնան Տրավինինի համալսարանին իրենց լիշելով թէ մի և նոյն ըստ իս, բան զամենն աւելի մէկ նոր ոյժ մը կու տար մեր բոլոր համալսարանական դրութեան. որուն իրեւ արգասիք կ'ըլլար զօրացունել զրականական ուսմունքը հիւսիսային համալսարանաց մէջ, և գիտնական ուսմունքը՝ հարաւային համալսարանաց մէջ. որով բոլոր տէրութեան մէջ բարձրագոյն դասատուութիւնն մեր դարուս պիտոյիցը պահանջնացն համեմատ կ'ըլլայ: Իրեւ անուղղակի արգասիք անշուշտ ուժգին մկումն կու առյ զարդացման գեղեցիկ դպրութեանց և գիտութեանց

մեր երկրին մէջ: Դասատուք մէկ համալսարանի մը չափաւոր պաշտօնէն կ'անցնէին ուրիշ համալսարանի մը մէջ բարձրագոյն պաշտօնի երբ իրենց տաղանդոյն և եռանգան փորձը տուած ըլլան: Անշարժութիւնն որ հաւասարապէս վիտասակար է արուեստաւորական կենաց, ինչպէս նաև ուսուցչական պաշտօնման, այսու կը դարմանուէր: Եթէ այս միութիւնը՝ հիմն գտնուած հին համալսարաններն մէջներնին հատատած ըլլային, և եթէ մի և նոյն ժամանակ (ինչպէս վափագանօք կ'առաջարկէի տասը տարիէ ի վեր) հաստատուէր նորի նոր համալսարան մին ալ լանցըրը և եօրբըրը բազմամարդ երկրին մէջ, այն ատեն համալսարանական գրութիւնն մեր երկրին մէջ մեծ և օգտակար ընդարձակութիւն մը կ'առնուր. այն ատեն՝ առանց կորսընցընելու բան մը իր դարական յատկութիւններն, աւելի սերտի միացեալ կ'ըլլար՝ քան ինչ որ է հիմա, այն ընդարձակ արուեստից և ճարտարութեանց հետ, ուսկից կախումն ունին ազգային զօրութիւնն և հարստութիւնն:

Թերեւս շատերուն նորանշան բան մը երևայ ըսելս թէ ազգային արուեստք և ճարտարութիւնք, խառնացիով ժամանակաց մէջ, ինչպէս է հիմա, պէտք է որ օգնութիւն խնդրեն Աքսֆըրդի և Գէմողինի անդորր գաւառներուն մէջ: Սակայն բնաւ թեթեամտութեամբ չէ ըստած, և ոչ առանց հասուն անդրադարձութեան: Եթէ Մեծն-Բրիտանիա կ'ուղէ պահել ճարտարութեանց և արուեստից մէջ իր ունեցած տիրող դիրքը, զոր մինչև հիմա դրաւած է, (դիրք մը՝ զոր մասամբ պարտական է իր բնակչաց բարձր կարողութեանցը, մասամբ մ'ալ կղզիական կացաւթեանը և իրեն մետաղական հարստութեանցը), պիտի տեսնէ որ անցելցն մէջ գործածած դիրքին միջոցները ապագային մէջ պիտի չքաւեն: Բնականապէս պէտք է իրեն ճարտարարուեստագիտացն՝ ունենալ փորձառական դի-

տութեան բարձր կրթութիւնը։ Շատ ձախող քաղաքագիտութիւն կը լրար թողուլ զանոնք այնպիսի պայմանի մէջ որ ստիպուին օտար երկիր երթալ վնատուելու այն կրթութիւնը, Երկիր մը որ իր դրացիներէն կախումն ունի իր առաջնակարգ արտեստագիտաց կը թութեան նկատմամբ, և կամ կը դան դադի մաստիքարարելու այս կրթութիւնն իր առաջնակարգ գործատանց մէջ, ապահով կրնայ ըլլալ որ այս տեսակ տաղանդները կը պահիսն իր մէջը, և անոնց հետ մէկտեղ կը նուազին ճարտարարուեստութիւնք, որոնց մէ կախումն ունին։ Ես չեմ պահանջեր որ ուսումնական կրթութիւնն կարողութենէն զեր բան մ'ընէ ։ Չեմ պահանջեր նոյնպէս որ արուեստարանի կամ ձեռուադորժարանի գործնական դաստիքարակութեան տեղը բանէ։ Գիտեմ որ սակաւադիւու և զօրաւոր մըտքեր հարկադրուեր են զանց ընել այն դաստիքարակութիւնը։ սակայն ինչ ալ ըլլայ, բարձր դաստիքարակութիւնը միշտ մէկ մեծ առաւելութիւն մը կ'ապահովէ այն երկրին, ուր որ կը տրափի։ Զիարծուի թէ ես այս տեղ տարրական կրթութեան վրայ կը խօսիմ, և ոչ մատարական այն ընդհանուր շարժման վրայ, որ հիմա ամեն կողմէ կայքնեռութիւններ ու հարցուփորձեր տալու։ Այս ամենն ըստ ինկեան բարի են։ Բայց միայն այս տեսակ յառաջադիմութեամբ չէ որ կանգուն կը պահուի երկրին արուեստական յանողութիւնը, այլ հարազատ դաստիքարակութեամբ, որ ուսումնական լայն հիմանց վրայ հաստատուած ըլլայ։ Անով է որ զիտութիւնն գործնական կիրառութիւններ պիտի ընդունի, — որ են մարդկեղէն մտաց ընծայուելիք աղնուադոյն արգասիք։ Խորին համոզմանկրս է թէ այսպիսի դաստիքարակութիւն կրնայ տրուիլ համալսարանի մը մէջ, կամ այնպիսի վարժարանի մը մէջ, ինչպէս է Յուրիկի բազմարուեստից Կալբոցը, որ միայն անուամբ կը տարբերի համալսարանի մը գիտութեանց բաժի-

նէն, և գրեթէ ամբողջապէս կը լրացունէ համալսարանական դասատըւթեան ամեն պայմանակը, Այս պատճառաւ է որ ես միշտ իրեն քիչ կարուութիւն ունեցող համարեր եմ մեր երկրին համար այն քննական մասնաժողովներն, որոնց յանձնուած է ակադեմական աստիճան տալու իշխանութիւնը, առանց որոյ կարող չեն կատարել համալսարանական միւս կարևոր պաշտօնները։ Պէտք է որ ազգը գործնական գիտութեանց դասատըւթիւններ և զարգացումը Օքսֆորդի և Գիյմպրիֆին մէջ գտնայ ընդարձակած այսու նպատակաւ։ Այն համալսարաններուն չեն պակսիր կարեսը միջոցներ, եթէ կ'ուզեն պահել և զօրացընել իրենց բարձր գիրքը աշխարհին մէջ, ուրիշ լաւագոյն ճամբայ չկայ, բայց եթէ ցրցունելով թէ իրենց զալար ծերութիւնը պահած է երիտասարդական ամեն կորով և ամեն առաջութիւն։

Եթէ սմանք կարծեն թէ ես այս ժողովս երացոց երկիրը տարի, թողնորհք ընեն նայելու մօտ երկրի մը մէջ ձեռք բերուած արդասեացն յար և նման ջանիւք՝ զոր ես փափաքանօք կը ցանկամ։ այնպիսի ժամանակի մէջ եղած ջանին երբ այն երկիրն դէպ ՚ի կործանումն կը զիմէր, կը շարունակէ յարատեւութեամբ յետ որոյ որ հաւառ իրեն յանցութեան ծայրը։ «Համալսարանն Պեռլինու, ինչպէս անոր քայլն չամալսարանն Պօնի, մէջ բերելով չօփմանի բառերը, մեր գարուատեղջագործութիւնն է։ Հիմնարկութիւնն եղաւ յամին 1840, այնպիսի ժամանակ մը ուր օտար տէրութեան լուծն կը ճնշէր զբրուսիա։ Յաւերժա յիշատակ նշանաւոր դուռ մ'է այս, և կերմանական մտաց ուղղութեանն յայտարար, որ այն ժամանակի մեծ մարդկեկ գաղափարուեցան զարդացընելու մուաւորական դաստիքարակութեամբ աղջային ուժերը, մինչև հացունել տարեցն վերկենցաղութեան հայրենեաց»։ ինծի չի վերաբերի,

մանաւանդ այս տեղ, երկարել այն նորանոր յառաջադիմութեանց վրայ, որ ըրաւ հիւսիսային գերմանիա ճարտարարութեան քանի մը ճիւղերու մէջ, զլիսաւորապէս այն ճիւղերուն որոնց մէջ ուստամական ծանօթութիւնք մեծ մասն ունին, և զի կարծենք, կ'ըսէ վիւրց (Würtz) իր նոր Տեղեկագրին մէջ՝ արուեստական գունաւորութեանց վրայ, չի կարծենք որ շատ մեծ հեռաւորութիւն կայ ընդ մէջ տեսականին և անոր արուեստական գործադրութեանց : Այս Տեղեկագրին անսգուտ կ'ըլլար' եթէ զդաւի շնէր պարզ գիտութեան անբաւ ազգեցութիւններն արուեստից և ճարտարութեանց յառաջադիմութեան վրայ : Եթէ գժրագդաբար գիտութեան սուրբ բոյը նուազի կամ շիմանի, գործնական արուեստները մէկէն կործան, ման մէջ կ'ընկնան : Այս ծախքն որ կ'ընէ երկիր մը ՚ի շահ գիտութեան և բարձրագոյն կրթութեան, շուտով կը հաստուցուին : Գերմանիա իրեն յառաջատես քաղաքականութեան պտուղները քաղելու համար շատ չսպասեց : Ասկէ երեսուն կամ քառասուն տարի առաջ հազիւ կրնար ըսուիլ թէ արուեստական ճարտարութիւն մ'ունի . իսկ հիմա աշխարհածաւալ և յաջող արուեստական ճարտարութիւն ունի :

Ի հաստատութիւն այս գիտութեանց կրնամ յիշել այս տեղ իւրոպային որպատճոյն ճարտարարուեստներէն մէկն, բայց անոնցմէ մէկն՝ որ ամենայն երագութեամբ զարգացաւ : Կ'երևայ թէ, Վիւրցի վկայութեանը վրայ հիմնելով խօսք, Գերմանիոյ արտադրած արուեստական դոյններն անցեալ տարուան ընթացիցը մէջ, շատ աւելի արժէք ունեցեր են քան բոլոր եւրոպայի միւս մասանց մէջ եղած նոյն պիսի արտադրութիւնները, առնելով նաև գաղղիա և Անգլիա : Սակայն Գերմանիա այս ճարտարութեան մէջ ուրիշ առաւելութիւն մը չունի, բայց եթէ իրեն փարձրական արարագոյն ժամանակակից այսօրուան օրս ներկայացնելու միանգամայն գաղղիական գրականութիւնը

չէ մեծ կարեւորութիւն տալ մասնաւ կան գործոց մը . բայց այն երագ զարդացմոնքն ուրիշ կարեւորադդյն արուեստից, յայտնի նշան է այս բանիս . և կը յուսամ թէ պիտի նպաստէ ամենուն՝ յօդուտ այն գաղափարաց զոր համարձակեցայ բացատրելու ժողովականացդ առջև :

Ներքին ապընութիւնք զոր ունին պարզ գիտութիւնն և իր գործադրութիւնքն կենաց պիտոյիցը մէջ, միշտ այս ընկերակցութեանս ուշադրութիւնը գրաւեր են, և այն թանկազին Տեղեկագրին կ'ընէր որ տրուեր են, և որ պիտի մնան իրեւ արձանք եռանդան և փութամանութեան իրեն անզամնցը, կը բախնդակեն գիտութեան ամբողջ մասունքը : Ուստի վսահութեամբ համարձակեցայ խնդրելու այս բեմիս բարձրէն որ բնաւ բաժանման պարիսպ մը չ'ամբառնանք ընդ մէջ պարզ և գործնականական գիտութեան : Նոյն փափազն ունի նաև մեր զօրաւոր դաշնակիցն փաղղիական ընկերակցութիւնն վասն յառաջացողական գիտուրեանց (Association française pour l'avancement des sciences), որ արգէն մեր ընկերակցութեան հաւասար է իր ուսումնական ոճոյն բարձր զորշման, և որ կը ծանուցանէ թէ պիտի զարթուցանէ քիչ ժամանակէն փաղղիոյ գաւառական գաղափաց մէջ եռանդն գիտութեան և իրեն արգասեացը, զոր մեր ընկերակցութիւնն կրնայ պարծիլ թէ շատոնց յաջողած ըլլայ արձարձելու մեր երկրին մէջ : Աւելի լաւ կերպով կարելի չէ բացատրել ընդարձակ հիմն որուն վրայ փաղղիական ընկերակցութիւնն հանգչած է, բայց եթէ ըսելով որ անցեալ տարի նախագահ նստերէ էր վաճառականութեան և ճարտարութեան ներկայացուցչաց կարողագոյն անձ մը . և այս տարի ալ այնպիսի անձ մը . որ երկար ժամանակ ուսումնական աշխարհի մէջ բարձրագոյն աստիճաններ գրաւելին եսթը, պատիւ ունի այսօրուան օրս ներկայացնելու միանգամայն գաղղիական գրականութիւնը

և գիտութիւնը իրենց պատմական կա-  
ճառաց մէջ։

Ի՞նչ որ ալ ըլլայ մեր ջանից արգա-  
սիքն ուսման և ճարտարութեան յա-  
ռաջադիմութեանն օգնելու համար,   
պէտք չէ մարդարէ ըլլալ քարողելու  
թէ որչափ որ ժամանակն առաջ կ'եր-  
թայ, անհուն աղբիւրներն՝ զոր տիե-  
զերաց գերագոյն տէրն և կառավարը  
պատրաստեր է մարդուս համար, ևս  
քան զևս օգտակար պիտի ըլլան իրեն  
ֆիզիքական վիճակը բարուքելու, ինչ-  
պէս նաև բարոյական վիճակը։ Եթէ  
անցելոյն պատմութիւնը միաբանելու  
ըլլանը ապագային պատմութեանն  
հետ՝ կը տեսնենք որ մարդկութեան յա-  
ռաջադիմութիւնը գործունէութեան  
և հանգստեան փոխադարձ շրջաննե-  
րով պիտի կատարուի։ Ոչ մէկ ցեղի  
մը, և ոչ մէկ ազգի մը գործը պիտի  
ըլլայ այս բանս. ամեն վերագոյն ցե-  
զերը ձեռնառու եղան կանգնելու քա-  
ղաքակրթութեան այս չէնքը, ինչպէս  
որ այսօրուան օրս կը տեսնենք զայն.  
և ամեն բան աղէկ կը ուղարտելով՝ Ա-  
սիս և հիւսիսային Ափրիկէ իրաւամբ  
կրնան պահանջել այս գործոյն մեծա-  
գոյն մասին պատիւը։ Հաւանական է  
թէ շոգույ կարողութեան գիւտը այս  
վերջի տարիներս աւելի մեծամեծ փո-  
փոխութիւններ մնուց աշխարհիս մէջ,  
քան ինչ որ երբէք այսքան կարճ ժա-  
մանակի մէջ կատարուած էր. բայց  
ընութեան աղբիւրներն շոգւով և ա-

ծուխի այրմասիրը սահմանաւորուած  
չեն. Զրային կայուն անիւն և երազա-  
շարժ ոլորտապտոյտ մեքենան (turb-  
bine) աւելի կատարեալ մեքենաներ  
են քան կայուն շոգեշարժ մեքենան,  
և եթէ օգուտ քաղուին սառնակոյ-  
տերէն կազմուած ջրոց հոսանքէն,  
այն մեքենաներով անսահման և գրե-  
թէ անփոփոխ զօրութիւն մը կը ստա-  
ցուի, որ ուրիշ բանի կարօտութիւն  
չունենար՝ բայց եթէ արեսային ներմու-  
թեան շարունակութեանը։ Սակայն  
անմիջական փոփոխութեան մը վախ  
չի կայ ճարտարարուեստութեան մէջ,  
թէ և ոլորտապտոյտ մեքենան սկսած  
ըլլայ գործածուելու Հուենոս և Ռոն  
գետոց վրայ։ Նեւտոնի և Ռոոդի հայ-  
րենակիցներն որ այս մրցման մէջ կը ջա-  
նան պահելու այն բարձր աստիճանը որ  
ստացեր են գիտութեան և անոր գոր-  
ծադրութեանցը մէջ, ամեննեին վախ-  
նարու բան չունին՝ քանի որ կը պահեն  
իրենց հին աւանդութիւնները և կը  
յիշեն որ մեծամեծ ազգաց անկումը  
այն ասեն սկսած է, երբ ժողոված են  
այն մոտաւոր գործունէութեան սովո-  
րութենէն, ուսկից կը կախուի ամեն  
տեսողական յաջողութիւն։

ԹՈՄՍԸՆ ԱՆԴՐԵԽՍ  
Կաձատրդ Արքունի ընկերութեանն  
Լուսուրայի։